

նին գրուած պսակները կը ցուցը-
նէին իրենց կարողութիւնը . բուրդէ
թելերն որ կը մանէին՝ մարդուս կենաց
նշանն էին , և ասոնց գոյնը իւրաքան-
չիւր մարդու բաղդը կը նշանակէր . թէ
որ մէկուն բուրդը Ճերմակ ըլլար , եր-
կայն ու բարեբաղդ կեանք մը կ'ունե-
նար այն մարդը . սև որ ըլլար , կարճու
թշուառ կեանք մը . իսկ այլեայլ գոյնե-
րէ բաղադրուածը՝ զուարժութեամբ ու
ցաւերով խառն օրեր կու տար : Ուրիշ
կերպով ալ կը քաշուէին Պարկայք .
ձեռուընին պղտիկ տախտակներ կը
բռնէին , որոնց մէջ ապագան գը-
րուած կ'ըլլար , ու մատով մը Շաղդէն
որշուած մահուան ժամը կը ցուցը-
նէին : Բայց սակայն հին հեթանոսու-
թեան ատենէն մնացած արձաններուն
մէջ շատ քիչ կը գտնուին ասոնց պատ-
կերները :

ԱԾԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Բանամայի պարանոցին նոր երկարութին :

Կատ ատենէ ՚ի վեր և խիստ շա-
տերուն մտածութեան նիւթ մը եղած
էր Շանամայի պարանոցը , որ Հիւսի-
սային Շմերիկան Հարաւային Շմերի-
կոյ հետ կը միացընէ . շատ փափաք կար
որ ջրանցքով կամ երկաթուղեաւ մը
այս կտորէն Շտլանդական ովկիանոսը
Խաղաղականին հետ հաղորդուի՝ վա-
հառականութեան դիւրութեանը հա-
մար : Բարեբաղդաբար Ո՞իացեալ՝ Շա-
հանգները՝ իրենց անխոնջ գործունէու-
թեամբը , որով օր օրուան վրայ այն-
չափ առաջ կ'երթան , փոյթ տարին
այս բանիս , և թէպէտ իրենց պետու-
թեան մէջ չեր իյնար Շանամայի պա-
րանոցը ու՝ յոր կանադայի հասարա-
կապետութեան կը վերաբերէր , իրենք
վրանին առին հոգը ու իրենց ծախըովը
սկսան երկաթուղին շնութ տալ : Հիմա
բագիրք կը ծանուցանեն որ այս մեծ
գործքը լմնցաւ ու Շտլանդականը Խա-
ղաղականին հետ միացած է . կ'աւե-

տեն որ այս գարուս Ճարտարութեան
պատմութեան մէջ մեծ անուն պիտի
թողուն Ո՞իացեալ՝ Շահանգները՝ այս
գժուարին հաղորդակցութիւնը՝ ի գործ
գնելով , ուսկից բալոր Եւրոպա օգտուի :

Երկաթաւղւոյն մէկ ծայրը , այսինքն
Շտլանդեան ովկիանոսին կողմը՝ կայ
Շքրինվէլ պղտի քաղաքը , և Խաղաղա-
կանին կողմը Շանամա քաղաքը : Շայ-
երկաթաւղւոյն բարձրութիւնը Խաղա-
ղական ովկիանոսին տաստիկ մակըն-
թացութեանը միջոց ծովուն երեսէն
առնելով՝ 250 ոտք է : Խակ իրեն եր-
կայնութեանը վրայ գալով , մէկ նաւա-
հանգստէն ինչուան մէկալը՝ 49 մղնն է
և կամ 79 հազարամետքը . և շոգեկառ-
քը երկու կամ շատ շատ իրեք ժամուան
մէջ կ'ընէ այս Ճամբան : Ուստի Շիւ-
Շոռէն , որ Շտլանդական ովկիանո-
սին ափունքն է , ինչուան Պալիֆունիոյ
Ա . Փրանչսկոյ քաղաքը երթալու հա-
մար՝ այս Ճամբով 2,500 մղնն կը վաս-
տըկուի , որ է ըսել 3,886 հազարամետքը ,
որովհետեւ ինչուան հիմա բոլոր Հա-
րաւային Շմերիկան պիտի անցնէին . և
գարձեալ այս Ճամբով Պաթ-Հոռն հը-
րուանդանին ահաւոր անցքին վտանգ-
ներէն ալ ազատ կ'ըլլան : — Հաշիւ ը-
րած են որ եթէ Ո՞իջերկրականէն դէպ
՚ի կարմիր ծով ալ Ոիւեզի պարանոցը
բացուի շոգենաւաց երթեւեկին հա-
մար , 9,000 հազարամետքը կը վաստը-
կուի Պատիչէն Հնդկաստան երթա-
լու Ճամբուն համար , որով Հարկ չըլլար
Շարեյուսոյ Պալիսէն ալ անցնիլ , որ թէ-
պէտ Պալուխ Հոռնի չափ վտանգաւոր
չէ , բայց միշտ գժուարին նաւարկու-
թիւն մըն է :

Ուէ որ Շանամայի պարանոցին այս
նոր Ճամբովը՝ Շտլանդեան և Ո՞եծ
ովկիանոսներուն վաճառականութիւնը
լաւ կերպով բանի , մէկէն Շարեյուսոյ
Պալիսոյն անցքը կը դադրի : Եւ իրաւոցը-
նէ նախ շատ դիւրութեամբ Շմերիկա
կ'երթըցուի , ու անկէ շնուակ Շանա-
մայի պարանոցով կը մտնէն վաճառքնե-
րը Խաղաղական ովկիանոսը , ուսկից ա-
պահով նաւարկութեամբ կ'անցնին

Չինաստան ու Հնդկաստան . որով վաճառականութեան մէջ նոր յեղափոխութիւն մը կ'ըլլայ , և այս ձամբանքան զի՞արեյուսոյ Դրուխը շատ աւելի օգտակարութիւններ կ'ունենայ :

Այս աշխատութեան ձեռք զարնողները Վմերիկայի Խնկո-Աքսոններն եղան , որոնք իրենց բնատուր աշխուժութեամբը այս բանս չորս տարուան մէջ գրուխ հանեցին : Վնթիւ դժուարութիւններ առջևնին ելաւ , բայց զարմանալի հաստատամութեամբ ու գործունելութեամբ մը ամէն բանի յաղթեցին : Վմենէն աւելի մեծ և անյաղթելի արգելքը հոնտեղի մահաբեր կիման էր . նոր ձանապարհորդի մը ըսածին նայելով՝ 2,000 հոգի անընդհատ աշխատեցան այս բանիս , և շատերն ալ կեանքերնին կորսնցուցին . վասն զի շատ անգամ հարկ կ'ըլլար ինչուան կես մէջքերնին այն ապականեալ ու լճացած ջրին մէջ կենալ , որպէս զի այդ ձախճախուտներուն մէջի գտնուած թունաւոր կենդանիները ջնջեն , և արմատաքի խլեն այն թունալից բոյսերը , որ կենդանիներէն աւելի վնասակարէին մարդուս առողջութեանը : Ապիտակամորթ աշխատաւորները աւելի քիչ դիմացան այս աշխատութիւններուն . իսկ ընդ հակառակն սեերը աւելի դիմացան , որով այս գործողութիւնս կերպով մը իրենք լմընցուցին : Աիւ-Պիկի ձախճախուտները դեռ ինչուան հիմա վատառողջ են . բայց շոգեկառքին արագ ընթացքովը ձանապարհորդները չեն կրնար վնասուիլ և քիչ նեղութիւն կը քաշեն : Վրաջ ամէն մէկ իջևան՝ օրեր կամ շաբաթներ հարկ կ'ըլլար կենալ , որով շատ ձանապարհորդաց կեանքը կամ առողջութիւնը վտանգի մէջ կ'իյնար . հիմա հազիւթէ կը համարն էն , մէկէն ունեցածնին կ'առնեն ու շոգեկառքին մէջ մտնելով՝ իրեք ժամուան մէջ ովկիանոսի եզելքը կ'ելլեն , ուր որ իրենց համար պատրաստ շոգենաւ կեցած է :

ԲՆԱԿԱՆ ԴԻՑՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Հաստատուն ու հեղանիք մարմնոց այլ և այլ յատկուրինները . որ իրենց մասնիկանցը համահապունուն վիճակէն կը կախուին :

(Տես Երևան 205)

Ե . ՃՆՇԱԿԱՆՈՒՐԻՒՆ :

ՃՆՇԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ յատկութիւն մընէ՝ որով մարմնոյ մը մասնըկունքը արտաքին ուժով մը կրնան ամփոփուիլ ու իրարու մօտենալ , անանկ որ իրեն խտութիւնը կ'ածի ու տարածոցը կը նուազի : Պիկտք է որ ամէն մարմին աւելի կամ նուազ ՃՆՇԱԿԱՆ ըլլայ . վասն զի մարմնոյ մը մասնըկունքը այնչափ իրարու մօտ չեն , որ աւելի չկարենան մօտենալ : Բայց այս կողմանէ մարմնոց վրայ շատ զանազանութիւն կը տեսնուի . որովհետեւ ոմանք շատ ՃՆՇԱԿԱՆ են , և այլք աւխիստ քիչ :

Այս յատկութիւնը որոշ կ'երենայ այն հաստատուն մարմնոց վրայ , որոնց որ կազմութեան ծակոտկէնութիւնը յայտնապէս աչքի կը տեսնուի , ինչպէս սպունգը , սունկը , մորթը , փայտը , և այլն . թէ որ աւելի կամ նուազ ուժով այս գոյացութիւնները ՃՆՇԵԼՈՒ ըլլանք , մէկէն ասոր խելունիս կը պառկի : Ա'ետաղներն ալ նոյնպէս են , միայն պէտք է որ հարկաւոր ՃՆՇՄՈՒՆՔԸ տրուի . թէ որ ուժով մը կուանով զարնուի սոկոյ , արծաթի , պղնձի , և այլն , կաորի մը վրայ , այն զարնուածքը վրան յայտնի նշան մը կը թողու , որ կը ցուցընէ թէ մասնիկները իրարու մօտեցեր են այն տեղը՝ ուր որ զարնուած է : Ա'ետաղներու ՃՆՇԱԿԱՆՈՒԹԵԱՆ վրայ հաստատուած է զրամահարութիւնը ու բարձրաքանակի արուեստը : Դրամն ու միտալը իրենց կնիքը կ'ընդունին մամուլին զարնուածքովը , և այնպէս ուժով կ'ըլլայ ՃՆՇՄՈՒՆՔԸ , որ ոչ միայն դրամն իր ձեւը